

Սատորե կը հրատարակենք հայերէն թարգմանութեանն
ու յառաջարարական զոյ Փառ Ասուն դրեց Chants
populaires arménien համարէն համարէ

Այսպէս կը թուի որ ընկերաբանական ո-
րէնքներուն ձգտումը փոքր հայրենիքները
կը զատապարտէ իրենք իրենց մէջ խմբու-
լու՝ որպէս զի մնե տէրութիւններ կազմեն և
ինչպէս Գերմանիան 1870ին կամ հզօք աղջի-
րու մէջ սուզու ելու՝ ինչպէս վերջերս Թրանս-
վալը ։ Հայրենիքները կը զումարատին ։ ինչ-
պէս այն չքի անին երր հոռմէ ական անազին
պետութիւնը կազմուեցաւ ։ Լատինական գործը
քայլաւուեցաւ բարբարուներու արշա-
ւանքներէն, որոնք լէզուններու քաղաքակրո-
թիէ աշխարհակաղութեան սեղ աւժամական ։
քանդիչ բռնաւորական ու տղէն՝ “աշխարհա-
կալութիւնը դրին ։ Մոնկրեան աշխարհէն
մէկնա ։ Հիւսիսի ողողմունքներէն ու սա-
ռոյցքներէն հալածուած, վայրենի ժողովու րո-
ներուն կուհակները արեւելան հիւսիսէն դէպ
ի արեւմտան հարան կը խուժէին՝ բովանդակ
էին աշխարհէն վրայ, կ'ողողէին անթիււպու-
տոսական նահանգները, զաղթականութիւնն
ները, դաշնակիցներու երկիրները, և ոչոյն
իսկ Քաղաքին հոգը, հազօք տարիի չափ ներու-
պայի վրայ Միջին Դարու մուշ թօքը նետե-
լու համար ։ Խորքերը հասրա վերջին քան-
դիչներուն նետէն։ Գերմաններուն, Ֆիննե-
րուն ու Ֆալմութներուն պէս, անժոք ալ և ի-
րենց յաղթական ու կողովուի քիւրիշանու-
թիւնը տիրական զարծուցին, պատուած եր-
կրիններուն մէջ աեցաւորուեցան, զարոնք
սարկացուցին։ Կինուրն իրենց անփոլինը մըր-
տուցին, այրերը արենստառորի գործիքներուն
վրայ կեցուցին, կամ հերկուելիք հողին վրայ
քրանոնդ երկարողութիւն խանարէ ճիզզ խթեցին։

Ժ՞. դարէն ի վեր, յայի լատին զաղափար-
ներու վերածութիւնը յամբարար կը յազմէ
այս յափշակումնին ։ Նախ քրիստոնէութիւնը,
յետոյ որողքականնութիւնը, Անգլիոյն ։ Թրան-
սայի յեղափոխութիւնները որոնց հետեւցան
1820էն 1850՝ բոլոր արիական ժողովուրդնե-
րը, աւտասպետին կամայականութեան գէմ
մարդկային ազատութիւնը պաշտոնող Օրբն-
քին վարկը վերահաստատեցին։ Այսօք, Ռուս-
սիան իսկ հիւսիսային Զինստատնը, Պարսկաս-

տանը, կեղրոնական Ասիան կ'իւրացնէ՝ պա-
տերազմական միջոցները քիչ զործածելով։
Տնտեսական երկաթուղիներու ստեղծումը, իր
ուանքաներուն կողմէն իւրանի վեհապետներուն
բացուած վարկը, զեռ աղքատ վիճակի մէջ
նեացած վայրերու հարստացումն իրենց նպա-
տակ ունենացը վաճառականական ձեռնարկնե-
րու ծրագրումը, զործնական գիտութեան
ցարդ զուրկ կեղոյ զաւառներու ծոցին մէջ
ձարտարադութիւնց հաստատումը ։ ահա ա-
ստներ են որ աշխարհակալութեան, նոր իւ-
րացման ձեւերը։ Անցյլիա Եղիպտոսն իրեն կը
կէջնեղոսվ-վայր-Աստանի փակցներով զայն
արքատաւորելով, որու չնորիի պիտի ստանայ
բամպակի մշակութիւնն ու ատրեկան գալ-
ուունուհինդ միթին չան, Ստանաէն Կարմիր
ծով զացող երկաթուղիով ։ որ Կապոյս Նեղու-
սին ու Հնդկաստանի հարստութեանց արագ
փոխանակումները պիտի գիւրացնէ։ Թրանս-
թինքինը կը բնիմաւորէ Նմանորինան մերու-
ներոնդ, կը զէք ուղեգիծն այն ճնպընթացնե-
րուն որոնք Ենուննանը պիտի կապեն Կարմիր
գետին նետու ու շինական արեւմտեան-հիւսի-
սային նահանգներուն թոյլ պիտի տան հիա-
նակի վաճառականութիւն մ'ունենաւ։

Տիրող պետութիւններէն միայն Թուրքիան
է որ կը յամառի իր հպատակները անզթօքէն,
անկմկօքըն կենեցէլ, կողովուել շահտործնէ։
Հայու ու Մակեդոնացին Քիւրտին եաթաղա-
նին կամ Քափիթէին Թուրքին ապէկ կ'ար-
թիւնին։ Բարբարոսութեան ոճիրը սիրելի կը
միայ Եղլուրդ-Քէյօչիկ Սուլթաններուն։ Հայ-
քինքները զոր ատենով գումարեցին՝ գէնքի
զօրութեամբ, թշուառութեան ընկերական ան-
կենցանաւթեան վիճակի մը քերած հասու ցած
են։ Քաղաքներուն տեղ, տմանուրկ, աւե-
րակներ կ'երեւան։

Հայ զրականութեանց այս հաւաքածոյին
սկիզբը դրած իր թանկազին ներածութեանը
մէջ պ. Արքակ Զուգաննան կատարելապէս չա-
փած է իր սեղին կենսական զօրութիւնը և
կրաչակի կերպով ապացուցած է թէ Պատմու-
թեան բոլոր զարերուն մէջ ան եղաւ ար-
տարրութեան մնե ուժը Արեւելքում, Կործա-

նումի ուժերէն պաշարուած , տառապեցաւ՝ զգիթէ անգամար , Սակայն , հակասակի բոլոր լուծերուն որոնց երթարիուեցաւ , արտադրելու այդ բարեբաստիկ կարողութիւնը պահ-պահեց : Բոլոր զինուորներէն պարտուած , կրցաւ յաւիտենապէս զանոնք ապէցեցնել իր վաճառականական հանձնարովը , իր հրկարագործութեան բեղմանաւորութեամբը , իր անհամար արհեստաւորներուն ճաշակովը , իր զանդական շրջանին , նաև վաճառականները կ . Պոլոսու մէջ վաճառականական ու վարչական գերիշխանութիւնն իրենց ձեռքն անդուցած էին : Հայկական լէշէնները իրեւթամբը մէջ կայսրութեան ահմանապահիւր կը պաշտպանէին Սարակինուներուն դէմ : Խաւարեաններու Հարստութիւնը , որ իշխեց , այդ արիւնան կը սերէր : Այսոր Ռուսիոյ Հայերն են որ Պարկասաւուն կը հաստատուին՝ եւրոպական մեթուսներու ազգեցութիւնը հոն զարգացնելու համար : Ասմէն բան խած են իրենցմէ , բայց ի մարդկային կեանքին համար օգտական եղող բաներ արտադրելու , միջազգային յարաբերութիւնները բազմապատճենու , խաղաղական արուեստները առարածելու հանձնարէն :

Ծեզ մը այսքան՝ ու տոկուն՝ հակառակ այնքան
աղէտքներու եւ չարգերու հակառակ այն երա-
կոյն մարտիբրոսագրութեան զոր կը ներկա-
յացնէ Պարթևէն, Պարսկէն, Հռոմայեցիքէն,
Եռյէն, Սրաբրէն ու Թաւրքէն արինուստ իր
պատուեթիւնը, ցեղ մը զոր ոչ մէկ ուժ չկա-
րողացաւ ձուլել, այսպիսի ցեղ մը Կրնայ յու-
ստ իրերու մնացրջում մը, որ ասկնուվրայ
ընելով արդի անսամեան պետութիւնները,
օր մը փոքր հարեխնիքներուն պիսի զարձընէ
գերակշռութիւնը զոր կը բացձան անոնց քաղ-
քինիները, Զէօ որ հոռմէական անազին կազ-
մածք քայլայտեած է, և ԱսՊարքին հողը
վերստին համտու ած աւորուեցաւ ի կազմեց
Գալլիիներ, Աւստրիաներ, Սաքսոնիաներ, Սպա-
նիաներ, Թուքանաներ, Պենապալիոնիներ, Սրիկ-
լիաներ, Եղիպատոնիներ, Ասորիներ ու զիտ
հազար իննամատ հանուստեած էն էն.

Սպառելով նմանօրինակ դիպուածի մը, Հայերը կ'ուզեն երկիւզածօթէն պահպանել իրենց հոգւոյն ինքնութիւնը, որպէս զի յաղթանահետ

ամէն օտար խառնուրդք գերծ ու մաքուր ,
ազատագրումի վայրի կանչն ։ Ահա ասոր համար
է որ հայ ցեղին լաւագոյն քաղզենիներէն մին ,
մին անոր այն զաւակներէն որ ամենէն աւելի
օժտուած են զայն պաշտպանէլու . եւ սիրելի
դարձնելու , անոր ի նպաստ համակրութիւն ,
հրացում եւ գորով արթնցնելու համար Թրան-
սայի մէջ կը զետեղէ առաջին քարը յիշատա-
կարանի մը զոր որոշած է կանգնել մաքառող ,
տառապող ու միջա անյագօրէն յուսացաղ Հա-
յութեան մաքին ի պատիւ :
Փողովրդական երգերն են ասոնք , անանուն
յանկերէներ , միամիտ հրճն անքի , պարզ ցաւի ,
արդար կատազութեան այլազան ազաղակներն
և ճիշերը զոր կ'արձակեն զեռաստի սիրահար-
ները , հրանիքի թափօրները , մահուան ան-
կոյնին առջեւ արտասուող մայրերն ու ամու-
սինները , կնողերէն զէմ կոռուելու խիզախող
ու զայն վանած ըլլալնէն մարդուկնե-
րը , ամբողջ մարն է որովրդիքին որ կը գո-
յաց հոռ՝ էջէ էջ առնէտ տուն . Խելացնոր ող-
բերն են էջոնց զօր խեց պանդուխտը լքեց՝
խաղաղական կլիմայի մը տակ իր եղկելիք կեան-
քին ապրուսել միջոց մը ճարերէլու համար կայ
հոտ նաեւ քամանալ հանապազօրեայ զուար-
թութեան , իր ազուր ու սիրտանրներով
պաշարուած աղջիկը զարդարող մօր հզարտու-
թիւնը ու բերկութիւնը մէջ առաւտեան աշխա-
տանքը կատարելու , Կեանքի բոլոր երեսները
կը ցնծան կամ կը կողկողին . Մեծ քննութիւնը
կը բարձիէ այդ այլազան երգէններուն զէմ-
քերուն հետեւ :

Սիրային երգերուն յատկանիշն է կողջ շարունակական բաղդատութիւնը տիգեգրքին ևս : Կարծես թէ երազուրոցն իր ազորքին իւրաքանչիւր շնորհին մէջ կը ջանայ վերադառնել պարտէցին, երկնքին, լերան մէկ շքեռութիւնը . աղջիկը՝ բնույթաւոր ու բարերար աշխարհին մէկ մեհենապօքումն է զարձած, երբ տորփածուն կ'անուանէ Ընծաները զոր կ'առաջարկէ, երկարգնին ու երկնքին բալոր գանձերն է որ կը թուէ: Իր պաշտումի տեսչը աւելի բնութեան կ'ուղղուի քան նոյն ինքն

անարին : Դէթ, չնետական մարմաճեւերուն մէջէն, կը նշաբէտ, որպէս թէ աննք թափանցիկ ըլլային : իր մելամազձիկ լիճերով, մեծ վէտվէտուն լեռնաշղթաներով, աստղավառ գիշերներով հայրենիքին րովանդակի տատկերացումը : աւելի իր ծննդավայր երկիրն է որ գրկել կը ցանկայ, քան այն տրոփուն մարմինը որուն մէջ իր երեւակայութեան զօրութեամբը զայն իր փոխազդրէ :

Ոչինչ կայ աւելի տարօրինակ, աւելի մասնայատուկ, մեր արեւմտեան սրտերը այլապէս դրական են : Անձք զանոնք աւելի կը հրապուրէ քան իրենց ընդհանուր գաղափարները : Երկուութիւն կայ իրենց մտաւոր յդացումներան ու իրենց ցանկութեան իդական առարկային միջիւ, Ընդհակառակին, կը թուի թէ Հայատանցի տարփաւորը, իր սիրոյն բոլոր արտայայտութիւններուն մէջ, կ'ուզէ Քանիթի փիլիսոփայութիւնը արդարացնել, Եարը ուրիշ բան չէ բայց եթէ մաս մը՝ տիեզերքէն՝ այնպէս ինչպէս իր ուղեղը զայն : կ'ըմբռնէ, եւ զէնի դիւրաւ չի զատեր անկից : Հայրենի հողին համար ի՞նչ չքնաղ տարփանք մըն է որ այդ բանաստեղծութեան մէջ կը Թթորդմանութի, ի՞նչ չքնաղ պատկառանք այն գաղափարներուն համար զոր կլիման կը ծնի զոր բուրներու կորութիւնները կը թիւլազդրէն, զոր սարերու ծիւնը կը լուսաւորէ, զոր հեղեղին զընացքը կը մրժէցէ, զոր ծործորին շունչը կը ներշնչէ :

Սովորաբար, մտածելու այսպիսի եպանակ մը զարգացեալ զասերուն միայն կը վերազրուի : կը հաւատան թէ ատի արդինքն է բնազանցական խորհրդածութիւններու որոնք գրառութիւններով ու մեթուններով շատ հնուր չ կեր նրացած ցեղերուն յատուկ են : Հայկական երգեր այս թէզը կը հերգեն, անանուն հովիւր, պառաւը, երկրագործ առաջին հարուածով տաղափառ են այդ տառութիւնը զոր Մեմփիսի և Եփեսոսի մեծաններուն մէջ ուսած Հելլենները Աստղիկ Աւրանիայի զերայաս պաշտամունքով Խորհրդաններին :

Հաստատապէս կը հաւատամ թէ այս ժողովրդական երգերուն ծանօթանալով ֆրանսացի ընթերցողը աւելի կատարեալ կերպով պիտի

ըմբռնէ արեւելիան հոգին, համաստուածութիւնը այդ հինաւուրց ժողովուրդներուն ու բոնք ա՛յնքան հայր են եղած մեր բարերագոյն մատայնութիւններուն :

Անոնց մէջ պիտի վերագտնենք այն քնարերգական ձեւերը որոնց միջոցով, թիւրես, Հայերը բիւզանդական զեղեցկագիտութիւնը արար ուղեղեններուն մէջ ներմուծեցին : Տարօրինակ ու ակնյայտնի փոխանցում : այն աստիճան որ Հազարումէկ Դիչերներու կարգ մը հեքեաթները պարզապէս յանական հեքեաթներու արաբական թարգմանութիւններ կը թուին, այսպէս, Սինագոտ նաւաստիին արկածները, ինչպէս եւ Ալատինի ու իր հրաշալի կանթեզին պատմութիւնը, Դարերով՝ իրարու դէմ կուռած, ու նաեւ զանազիրներու մատին վիճած ըլլալով, այդ իրկու հակառակորդ ազգերը իրարու շատ բան սորվեցացած էին : Դազարներու միջոցին, վաճառանցներուն վրայ բանակետզին՝ ուր կը ծածանէր Մարգարէին կանանչ զրօշը հայ վաճառականը Կ, Պոլոյյ պերճագիզ հրաշալիքները կը նկարագրէր : Ճիրաշաւարաններու մայրեկիղեցիններու շքեղութիւնները կը գովիէր : Օրթոսոփս քաղաքներուն մէջ երկայն ատեն մնալէ յետոյ երբ ազատ կ'արձակուէին, դերի բոնուած մահմատականները այդ վկայութիւնները կը հաստաէին : Թիչ ատենէն Վոտփորի ամրոցը քաղաքավարութիւնը նետիփաններու բարգերուն մէջ անցաւ : Պազատի վաճառանցներուն մէջ նրախօսել սկսան՝ ինչպէս Վալաքերնեանց եկեղեցիններուն մէջ : Ալարը վայելչախօս գարձաւ : Նրբանուրը հուտարական ձեւեր գործածեց ու կատարեալ համարուելու արժանի քերթուածներ շարադրեց : Ուկին ու մոզայիքը սարայններուն պատերը հառուեցուցին ինչպէս կը հայուեցնէին բիւզանդական հանանոցներուն որմերը : Միեւնոյն աւանդուկները խօսակցութիւնները ոգեւորեցին Տիգրիսի եւ Վոսփորի ափերուն վրայ : Եւ երբ նաչակիրները երուսաղմբ առջնւ հասան, ասպետական Սալահնետիններու, ոսկեբերան Սիլէյմաններու հետ է որ չափուեցան : Այսպէս, Գրիգոր նարեկացիի միսարքական էշերը կը Մատեան ոգբերգութեանցը ին մէջ :

կոմինենանց քերականադէւտներուն սիրելի եղող հուետորութիւնան ամենէն զարմանալի ձեւերը կը յաւերդաշնեն Զջջման աղօթքներուն մէջ, կան հոյականեր, որոնք բիւզանժական վարպետներուն յորդառատ արուեստովը կը պճնեն հայ հանճարին յատկանչական բնոււթեան այդ զեղեցիկ ոգումները.

«Եւ քանզի ի ծովախ բազմափանզս ալէտանջ հողմոյ սասալապէս զգուեաւ ուժքին լըլկանօն ի սպառապահապամիր ի ծովին, փոխեալ ընկեցեալի ի վայակն վայրինական ողողին, առ որ զմատունս ձեռացս այսր անդր տարարիեալի իրը ի հոստանաց բնուութեանց զարդանատ զայր կտորց, արտապանալ յակամաց ընթացս ողորմագին զլորման . ջրական ողեապառ զըղտորարութեամը, դամանանոտ սկախանն մասնարմատ խառնախորի մանաբեր երկամք վանեալ, ըստ որոց յուղիսիցն նեղուցեցին առաջանաւ, յառական եւ եւ եղելին՝ խօսին եւ ոչ իմանամ, դոչին եւ ոչ ինչ լսեմ, բարբարին եւ ոչ զարթնանամ, հնչեն եւ ոչ փոխադրիմ փողին եւ ոչ զօւմարիմ, վիրաւորիմ եւ ոչ եւս զդամ. »

Մարգային տկարութեան այս զգացումը՝ ուսմերու ճակատագրականուութեան հանգէպ, մանկական ու զմայելի քաղցրութեան շեշտեր կը յներշնչէ սիրերու նահապետ Քուչակին : Տարփանքը իր մէջ խոնարին է, ինեղըցող տղայական, բարձր քնարերգութեան յանկարծական թռիչներով .

«Հոգի, թէ հոգիս ուզես, չէ չասեմ, հանեմ տամ ի քեզ .
«Ապա թէ աշերս ուզես, ի՞նչով նայիմ գէպ ի քեզ : »

* *

«Ես մեռնիմ ի քո վերայ, զու զքո ծամդ կտրես Կորես մաշալա վառես, ձեռքդ առնուս ու զիս փնտակս,
«Կամ ի հողվերօքս անցանես, հետ ընուս զաշերդ ու թափես .
«Դիմիկ մի վզիս անհս, զապառաժ գէմդ համբուրես :

Մաներգներուն մէջ, հիացմամբ պիտի նկատենք ցաւել թանկաղին շեշտեր, եւ խանդապառումիք տեսակ մ'երանպներ զօր ուրիշ ու եւ է ցեղ չէ ճանչչած : Պատմական երգերուն մէջնէն աշքի կը զարնէ և Աւալան աղայ»ին առակը . Դարբիէլ հրեշտակը Կ'ուզէ անոր հոգին առնել, ի բաց տուեալ եթէ բրեններէն մին անոր տեղ

իր հողին տալու չափ զիսքը սիրէ : Արդ, ոչ հայրը ոչ մայրը այդ զոհողութիւնը յանձն չեն առներ : Բայց կնիկը կը հաւանի : Սմուսնական այս լաւատեսութիւնը, հայրական ու մայրական գորովներուն նկատմամբ այս անկատահութիւնը մեր արեւմտեան պատրանքներէն շատ տարբեր խաէլի մը կը վերաբերին : Մեր բահասակաղծները, ընդհակառակն, կնկանը հաւատարմութիւնը պիտի ծազրէին, ու մօք անձնուիրութիւնը պիտի փառարանէին : Տարփանքը, Արեւմուտքի մէջ միշտ անկայուն է նկատուած, եսական համարուած, բոլոր սկիպտիկները զայն տանտինը կ'աննեն : Արեւելքի կեանքը, աւելի խիստ՝ կնիկներուն համար . որոնք իրենց վրայ ամենազօր եղող ամուսիններէն ուրիշ նեցուկ շունին, գէնոնք կը աբրամադրէ անշուշտ արգաէս զոհելու իրենց էւոթիւնը, որ այրը կը սիրէ ինք իրեն համար . եւ ոչ թէ իր շուայած հաճոյքներուն . իր բաշխութ օգուտներուն համար :

Սասնցմով, նմանօրինակ ուրիշ լոյսերով, կը յայտնուի այս գրքին մէջ, փափուկ, մասնայտուկ ու հետաքրքրացարժ հոգին շատ հին ժողովզին մը , որուն բեղուն իմացականութիւնը բոլոր արուեսաններուն միջնոցով արասայայտուեցաւ : Երանի՛ թէ այն անկերծ ձայները որ կը հնչեն այս հաւաքածոյին մէջ, յուզէին սրաերը, համոցէին մտքերը հզօր բարձրդասերուն, որպէս զի անոնք զիրենք ա'լ աւելի բարենկամ ու պաշտպան յայտարարեն այս հընարամիտ, յամառօքն արտադրող եւ ճակատագրին անիրաւութեան տակ կբան ցեղին :

ՓՈԼ ԱՏԱՆ

ՀՅՈՒՅՑԵՐԸ

ՄՐՐ ԴՐԱՑԻՆԵՐԸ

ՏԻՄ ԶԻՆ

— —

Քիչ մըն ալ ուշադրութիւնիս դարձնենք ուրիշ հերոս ժողովրդի մը վրայ : Պատմական փառաւոր անցեալ ունեցող ուրիշ ասպետական տարբի մը վրայ : որ այսօր «Ճիւրզին անունով կը ճանչցուի համարի մէջ, եւ որ